

# ՅԱՀԿԱ

ԵԱՐԱԹԱԹԵՐԹ

17<sup>րդ</sup> ՏԱՐԻ.—ԹԻՒ 24. (565)

12 ՅՈՒՆԻ 1904

## ՎԵՐԼՈՒԹՈՒՄ ՄԸ

ՇԱՊՈՒՀ ՎԻՇԱՊ



ՆՑԵԱԼՆԵՐԸ «Ծաղիկ»ի աշխատակիցներէն մէկը զրութիւն մը նուիրած էր Տ. Կամսարականին։ Այդ անունը ճիշդ ատենին կուգայ յիշողութեանս ներկայացնել անցեալէն դրուագ մը։ Ասկից քանի տարիներ առաջ «Արեւելք»ի մէջ «Անցորդ» կեղծանունին տակ «Պղտիկ նօթեր» ու շարք մը կ'երեւար, որոնց մէջ նրբաժտութիւնը, սրախօսութիւնը, անկեղծութիւնը, նիւթերու ընտրութիւնը անթերի ու հիանալի էին պարզապէս կէս սինակնոց այդ զրութիւնները, որոնք հեռուէն կուգային, ամբողջ յօդուածներ կ'արժէին եւ պարագ տեղը չէր անշուշտ որ մեծ անհամբերութիւն ու ընդհանուր հետաքրքրութիւն կը շարժէին անոնք՝ որոնց ընթերցումէն հաճոյք մը ու դաս մը կ'ելլար միանգամայն։ Կը հաւատամ որ «Անցորդ»ին մէկ «պղտիկ նօթեր»ուն մէջ աւելի սիրուն սրաժմութիւն կար քան այսօրուան որ եւ է մէկ օրաթերթին ամրողջ ամսուան մը թիւին մէջ։ Նոյն իսկ այսօր վերատպուելով շատ աւելի հաճոյքով ու օգտակարութեամբ կրնան կարգացուիլ քան պարզ խօսքերու ամբողջ թօնուներ։

Պարզ խօսքե՞ր. ահա թէ ուր կ'ուզէի դալ։ Թէ ի՞նչպէս ծնան այդ պարզ խօսքերը, թող ատոր պատմութիւնը ընէ հայրենին, քանի որ ողջ է ան զեռ, հակառակ ծերունի մը ըլլալուն, հիմա որ նոյն իսկ անոնց պատճառաւ կոռւեցաւ մօրը հետ եւ վերջ ի վերջոյ ստիպուեցաւ բաժնուիլ անկէց։ Ես կ'ուղեմ անոնց վերլուծումը միայն ընել։ Առաջին քանի մը պարզ խօսքերէն ետքը գտնուեցան, —ինչպէս միշտ կը զըտանուին, — քանի մը շոշորդ ու անգործ ընթերցողներ, որոնք կը սիրեն սրլըքտալ խըմբագիրներուն չուրջը, նամակներ գրելով հիանալի գտան այդ տղայամտութիւնները եւ շարունակութիւնը խնդրեցին։ Ուրիշ տեղերէ ալ զրամ խրկել չուզող գործակալուներ օխաներով շնորհաւորութիւն խաւրեցին փօսթայով, պարագ պահարաններու մէջ, ջերմապէս գովելով այդ կարճ բայց աղջու զրութիւններուն անհուն տպաւորութիւնը գաւառներու մէջ։ Եւ ըսուեցաւ թէ, «պէտք է շարունակել, ինչու որ շատ բռնուեցաւ» իբր թէ ամերիկեան նորահնար տոկուն վիտէլահ մը կամ իտալական աժան տօքումաի մը վրայ ըլլար խնդիրը։

Ուշադրութիւն պէտք է ընել որ խմբագրական կամ լրագրական ամէնէն ձախաւեր կարգադրութիւնը անգամ, հետեւեալ օրու կը գովարանուի թերթին մէջ յենլով «ամէն կողմէ եկած հաւանութիւններուն ու չնորհաւորութիւններուն վրայ» Ասիկա

պարզապէս խնդալ է ընթերցողներուն քիթին, որոնց հազիւ երկուք առ հարիւրն են, այդ նամակները գրող պարապորդները, քանի որ, խմբագիրները փորձով գիտեն որ, միշտ տիսմար մը կը գտնէ իրմէն աւելի տիսմար մը որ կը հիանայ իր վրան։

Եւ այն ինչ, լուր տարածուեցաւ լրազրական հրասլարակի վրայ թէ պարզ խօսքերը բռնուեր են եղեր ժողովուրդէն, եւ անա միւս օրաթերթերուն մէջ բղխեցան Աղքատ Դաղարոսներ, սէրուէմ Սուքիամներ, շշորդ եղիսէներ, որոնք սկսան տէլմէ-ջարմա մասալներ կարդալ մէզի կամ տիրացուական խնդիրներ պրապել։ Օհ, ատենով Անցորդին զրածները կարգացող մէկը հիմա անպատճառ սիրախառնուուքէ կը բռնուի կարգալով պարզ խօսքեր մը Պղտիկ նօթեր մը կամ պարզ խօսքեր մը արժանաւորապէս գրելու կարող, հարիւր օրագրողէն մէկ հատ մը չելլար եւ եկէք տեսէք թէ ո՞վ են մեր հիմակուան այնչափ բռնուած ապրանքը հրապարակ հանողները։

Առեւտրական ծանօթութիւններու հաւաքածոյի մը հեղինակը որ կեանքին մէջը թափօն թերթօններ թարգմանելէ ուրիշ բան չէ ըրած եւ այնչափ բան կը հասկնայ գրականութենէն որչափ երկրագործ մը սոկերչութենէ։ Ասիկա անցեալները Տիկին Եսայեանի զրածը խեղաթիւրելով ելեր կ'օրոտայ զոեհիկ, ամբարոյ, խէնէշ, լկտի, լպիրշ եւայն, —շարէ՛ տղաս, շարէ՛, եթէ կ'ուզես բոլանգակ բառարանը պրապէ՛ ու հոս պարպէ՛, —գրութիւններու դէմ օրոնք դպրոցական պատանեկութեան զրգութեան պատճառ կը լլան եղեր։ Կը հասկնամ ցաւդ, երկու տաք կզմինտր՝ պորտիդ։ Ալ հաս կրցանք, աս ամէն օր է, պղտիկ տղաքը առաջ կը քչեն Նոր բան մը ըսելու յօդնութեան յանձնառու Աղէք քիշ մըն ալ, ով խեղճ պարզախօններ Օտար ընթերցող մը պիտի կարծէր օր Հայ հասարակութիւնը ամբողջ տղաներէ կամ տղայամիտներէ կը բազկանայ ի՞նչպէս հասկցնելու է տա կարծամիտներուն օր Ծաղիկ տղաներու համար չի հրատարակուիր Ասոր հակառակը ե՞րբ պնդեց Տիկին Եսայեան։ Օրաթերթերը որոնք ամէն ձեռքերէ անցնելու սահմանուած են, նոյն իսկ տղաներու, շատ աւելի աղտօտ մանրանասնութիւնով բռնաբարումներու լուրեր ու պատմութիւններ կուտան մեզի, եւ յետոյ յանկարծ կ'ելլեն սրբանալու։ Կեղծպարիշտներ։ Կըսեն թէ գէշ օրինակ կը քաղեն եղեր այդ խէնէշ ու աշխարհիկ գրուածքներէն։ Այն ատեն ինչու միեւնոյն գէշ օրինակը չպիտի առնէին սճիրներով ու գողութիւններով ծանրաքեռնուած ձեր թարգմանած թերթօններուն մէջէն։ Անկէց ալ զատ զպրոցական տղաքը զըրգուելու համար «Ծաղիկ» կարդալու պէտք չունին. փողոցներուն ու պարտէղներուն մէջ բովանդակ կենդանական աշխարհը շատ բան սորիշեցուցած է անոնց։ Բարոյախօսներուն խելքը ո՞ւր է։

Պարզ խօսքերու միւս գրողը մէկն է որ հակառակ տըմի սիլինտրօ գլխարկ ու գեղին թշամօրուս կրելուն, բառ մը զաղղիերէն կամ օտար լեզու չի գիտեր, եւ երեւակայեցէք որ օր մը կամուրջին վրայ եւրապացի մը հանգափ որ իրեն ճամբայ հարցընէ։ Մեր ամենորեայ մեծանուն քրօնիկագիրը խոււ-համր պիտի ճեւանայ անշուշտ, օձիքը աղատելու համար. ուրիշ ճար չկայ։ Այս պարոնին հայերէն գրածն ալ բարեկամ գրողի մը ու խմբագրի ձեռքէն անցնելու պէտք ունի օր տառասխալները մաքրեն, ինչպէս Ճարոնցիները Տալնիի ականները մաքրեցին։ Աս ալ գրականութենէ այնչափ բան կը հասկնայ որչափ հաւ մը լուղալու արուեստէն։

Երրորդը, նոր շըջանաւարտի չտեսութեամբ պասման խալիպ պատգամներ կը բաշխէ ամէն օր մեզի ծոյենի մը անդրդուելի մեծխօսիկութեամբ։ Շարունակէ, տղաս, շարունակէ, քանի օր թերթ մը ունիս տրամադրութեանդ տակ։ Ողջ ըլլայ պարզ խօսքերը հնարողը, ինչու օր եթէ երկու փարայի գրելու կարողութիւն մը ունէիր, օր թերեւս բանի մը պիտի նմանէր տարիներու աշխատութեամբ, հիմակուընէ ջլատուելու ու սպառելու վրայ է, օրըստօրէ ական սպանումօվ։

Եւ այդ մարդոց ամէնէն մեծ փափաքն է, անհաւատալի բան, անբացարելի մարմաջ, երկու օրը անգամ մը գրականութեան վրայ իյնալ, գրական հանդէսներու ուղղութիւն մատնանշել, զուտ գրական յօդուածները լզրճել, ասոր անոր լեզուն քըննադատել, անոր նոր ու ազւոր բացատրութիւնները ուրիշ օր իրը իրը քշելով հանդերձ, իրենց պատերուն կարծիքը նոր բանի մը պէս հրապարակել, հինգ հազար հինգ հարիւր երրորդ տպագրութիւն արժանացնելով զայն, մենծ աղայութիւն ծախել, բարոյականի քարոզներ կարդալ, Պրիւնթէռ, Մէթէոլինք, Սրէնսըր բարբանջել, ապագայ գրականութեան վրայ խորհուրդներ չույլել, իրը թէ գրականութեան մէջ մէյմէկ գագաթներ ըլլային իրենք, փոխանակ Բինիամիններու

Պարզ խօսքերու հանճարեղ հեղինակները թող փշեն ինչ տափակութիւն օր կ'ուղին, թող պատմեն մեղի թէ թաղականը ժամկոչ մըն է ծեծեր, հոգաբարձուն տնտեսն է սաստեր, դպիրը սրբազն երաժշտութիւնը մանիի է վերածեր, ժամուն մէջ կիները զլխարկ են դրեր, սարկաւազը ձեռնոց է դրեր, վարդապետը բանսիօնէռ է եղեր, զըպրոցական մը գաւազան է առեր, վարժուհին երիտասարդի մը հետ պտրտեր է, դպոցին տնօրէնը երկու տեսակ կերակուր ու անուշեղէն ուտելու յանդգներ է, աղքատախնամը կամին ջուր է խառներ, վարժապեաը նարտ է խաղացեր, լուսարարը մասը ուշ է բաժներ, վերջապէս, կթ-Մէյտանին, ծովու օճը, մանկապարտէզը, պատուաստը, միւթէ վէլլին, կնիկներուն պնակը, պույեապէսը, երուսաղէմի գանձանակը, կտիրնէգափուի գերեզմանատունը, պարզեւաբաշխութիւնը, ուղտափուչը, զպիրներուն հողաթափը, շապիկներուն նորոգութիւնը, եւ ինչ տիրացուութիւն որ դեռ կ'ուղէք խառնեցէք, պրատեցէք, իրարու զլխու նետեցէք, բայց գրականութեան մի դպիք, զրադէտներուն բան նորվեցնելու մի ելլաք, ձեր քով պակսած բարոյականը ուրիշէն հայթայթելու մի փութաք:

Պարզ խօսքեր գրող տղայամիտները, երբ գրականութեան խառնուելու, գրական թերթերու ուղղութիւն տալու կ'ելլեն, կը նմանին այս լուացարարուհիներուն որոնք չգոհանալով իրենց ձեռքին տակ գտնուած բազմաթիւ ձերմակեղէններէն, զորս աւելի կը լզրճեն քան թէ կը մաքրեն, կ'ելլեն վեր, սալօնը կը մտնեն, հոն գանուած շատ մը ծանրագին օթոցները, ոսկեթել բանուած ձեռագործները, մետաքսէ բարձի երեսները առնելու ու միեւնոյն աղտոտ տաշտին կամ մոխրացուրին մէջը թիսելու համար Ատիկա իրենց գործը չէ:

Անցեալ օր Հայ բարոյականութեան վերին հսկող, վաղեմի պաշտպան եւ սերնդական օկանին մէջ — այս վերջին բառերը իրենց ամէնէն բարոյական առումով — Բիւղանդիրնին մէջ, Արշամ, պատուական զնահատականի մը մէջ կը գրէր գաղղիացի հեղինակուհի մը, Ժիրին ու անոր գործին վրայ, մեծ զովիստով:

«Շատեր գէշ կողմէն առին Ժիրի վէպերէն «Պոպ»ը եւ ըսին թէ անով Ժիր, տիզմի մէջ նետած է ընկերութիւնը, մինչդեռ Ժիր տեսածը զրած ու նօթագրած էր միայն: Ժիր այսօրուան էն բարոյախօս զրոցներէն մէկն է, որովհետեւ բարոյախօս գրագէտը այս իսկ է որ կեանքը կը ցուցնէ մեղի ինձակս որ ե, այսինքն իր ներկայ վիճակին մէջ, լեզի թէեւ, բայց առանց համեմի. մերկ ու անշպար, գատողութեամբ ու զիտողութեամբ լեցուն զասերով, եւ տեսանելի ընելով շօշափուելու աստիճան, Սիրոյ ցաւերը, Գէշին զառնութիւնները ու վէրքերը Մոլութեան:»

Բոլոր այս բաները սական գոյութիւն չունին Հայ գրագէտին համար եւ միեւնոյն թերթին մէջ երկու տեսակ կշիռ կայ Հայ եւ օտար զրադէտներուն համար: Այ, Հայերուն մէջ պզտիկ տղաներ կան որոնք գրգռուելու շատ ընդունակ են, մինչդեռ օտարները տղայ չեն ծնիր, կամ մեղի պէս աչալուրը շեն անոնց բարոյականին վրայ հսկելու մասին:

Վայրկեան մը կ'երեւակայեմ որ միբ Հայ ըլլար եւ չի հաճէր ձրի կամ աժաննոց կերպով աշխատակցիլ մեր օրաթերթերուն։ Այս ատեն ի՞նչ կատակերգութիւն։ Լեզուները մէկէն ի մէկ պիտի վոխուէին, բարոյականութեան օրկաններէն մէկուն մէջ, Պարոյր պիտի պարուրէր զայն, ըսելով որ ամէն օր արդէն տեսնալու վրայ ենք մուլութեան վէրքերը, պէտք է որ գրի առնենք զայնս. Թօլութոյ անգամ հիմա հրաժարեր է վէպ գրելէ. եւայն, իրր թէ իր ամէնէն մեծ յաջողութիւնը «Յարութիւն»ը, եօթանասուն տարեկանին դրած չրլլար մարդր Սիմէսն Ծերունի պիտի քրթմիշէր «Այդ գոհին վայել լիրտած դրութիւնները դպոցական տղաներուն կրյս հոգինները կ'արիւնոտին»։ Այդ կրյս հոգինները հիմա քեզի կր կարդացնեն, ով տղայամիտ ծերունի։

Բայց ճակատը կը չափեմ անոր որ պիտի պնդէ թէ «Ծաղիկրի մէջ հրաժարակուած վիապակները չեն ներկայացներ կեանքր այնպէս ինչպէս որ է, առանց կեղծիքի ու սեթեւեթի, պատկերացնելով այն սպառումը ու փճացումը որուն կ'ենթարկուին մեր Եւրոպա դացող սերունդին լաւագոյն մասը Տակաւին քանի՞ որ է Բիւզանդիոնի մէջ դրուեցաւ որ Դր. Կիւլպէնկեան ուրիշ պատճառներէ աւելի երիտասարդական անխօնեմութիւններու ու միջավայրին փորձութիւններուն զոհ զնաց եւ ծնողքները պէտք են լաւ մտածել իրենց տղաքը այդ զժոխային տեղուանքր խրկելէ առաջ։ Վէսպերը չեն որ միջավայրը կ'ապականեն, այլ միջավայրն է որ կը պատկերանայ վէպերու մէջ։

## ԳՐԱՆՍԱՑԻ ԿՆՈԶ ԴԵՐԸ ԻՐ ԵՐԿՐԻՆ ՄԷԶ

ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆ



ԻՇՏ խնդրոյ առարկայ եղած է Ֆրանսացի կիներուն ձեռնպահութիւնը կնոջ իրաւունքներուն պաշտպանման խնդրին մէջ. բաց ի մէկ քանի մտաւորական կիներէն որոնք մեծ դեր խաղացած են կնոջ տիեզերական խնդրին մէջ. եւ առանց վհատելու ու կորովով պաշտպանած հն զայն, բնդհանուր առմամբ ֆրանսացի կինը սկէտքը չէ զգացած գործուն եւ անմիջական խանդավառութեամբ մը փարելու անոր։

Ասիկա չի նշանակեր թէ Ֆրանսացի կինը բուն իսկ Փէմինիզմի թշնամի է. աւելի ծիշը՝ արդ շարժումը զի՞քը անտարբեր կը թողու ու խաղաղ բարեացակամութեամբ մը կը հետեւի բոլոր այն աղմէկալի միջոցներուն զորս կը գործածեն Եւրոպայի ուրիշ ցեղերու կիները եւ որոնցմով կը կարծեն ձեռք անցընել շատ մը ապագայ բարօրութեան ապահովութիւններ։

Ճշմարտութիւնը այն է թէ Ֆրանսացի կինը արդէն շատոնց նոյն իսկ նախնական ժամանակներէն գերազանցութիւն մը վայելած է ընկերական տեսակէտով. Ֆրանսայի պատմութեան առաջին շրջաններուն մէջ հառվմէտական գրաւումէն առաջ կարելի է ըսել որ Ֆրանսացի կինը այդ շրջաններուն շատ աւելի իրական գերազանցութիւն կը վայելէր քան միջին դարու մէջ ուր ասովետական անպայման պաշտումը կնոջ համար ձեւով մը զայն կրաւորական վիճակի վերածած էր. երբ կինը փաղաքաշնքներով, պաշտումներով եւ շողոքորթութիւններով չըջափակուած եւ արգիլուած էր, հետե-

ւարար իր բոլոր գործունէութիւնը եւ անհատական իրաւունքները խափանու ած էին։ Արդէն կը տեսնենք որ հովմէական գրաւումը՝ կնոջ վերաբերեալ խիստ օրէնքներով չէ զօրած այդ ցեղային բնազդը ջնջելու. եթէ ոչ յայտնի կերպով գոնէ կողմնակի միջոցներով ֆրանսացի կինը մեծ դեր խաղացած է իր երկրին մէջ. Քրիս ոռնէութիւնը որ բոլոր Եւրոպայի քաղաքակրթութիւնը պիտի յեղաշրջէր կնոջ մը միջոցաւ մուտք գտած է ֆրանսացի մէջ, աւելի ուշ, նոյն իսկ Միջին Դարու ամենամիստ եւ նախապաշտաբեալ միջոցին կիները ոչ միայն ինչպէս ըսինք պաշտամունքի առարկայ եղած են այլ նաեւ կրօնական հաստատութիւններ ապաստանած եւ յաճախ արբարձրի ձեւին տակ իրենց խելքով, կարողութիւններով մեծ ծառայութիւններ մատուցած են եւ նշանակելի աղջեցութիւններ ձեռք անցուցած։

Իրնան իր մէկ գործին մէջ այս առթիւ կը բացատրէ նոյն իսկ թէ աբբամայլերը շատ մը առանձնաշնորհումներ կը վայելէին եւ իրենց կեանքի պայմանները բնաւ չէին համապատասխաներ այն ժամանակուան կուսանոցներուն խիստ եւ անաչառ պայմաններուն։ Աբբամայլերը իրենց գործունէութեան մէջ անկախ էին եւ ո եւ է ազնուական ամիկնոջ մը աղատութիւնները ունէին իրենց կեանքին մէջ, անոնցմէ ու մանք ընդունելութիւններ կ'ընէին ժամանակակից ամենէն աղջեցիկ անձնաւորութիւններուն։ Մէկ խօսքով զաղղիական ցեղին մէջ իրենց պատմութեան ոկիզրէն մինչեւ մեր ատենները շատ մը այլազան եւ իրարմէ տարբեր պայմաններու մէջ կինը իր զերազանցութիւնը պահած է երբեմն յայտնի եւ որոշ կերպով, երբեմն անուղղակի միջոցներով։ Այլ սակայն կնոջ աղջեցութիւնը բացարձակ հանգամանք մը առած է Ժէ դարու մէջ միայն մէկ. խօսքով Ժէ դարը կարելի է կնոջ դարը կոշիլ։

Երբ ի նկատի առնենք այն հզոր եւ դղրզող աղջեցութիւնը, որ Ժէ դարը ուսնեցած է մեր ժամանակները կանխող իմաստասիրական հարցերուն վրայ, կը տեսնենք որ անուղղակի կերպով կիներն են որ կաղապարած, ձեւի բերած եւ կաղմաւորած են այն ժամանակի մեծ միտքերը։ Ժէ դարու կիները հակառակ իրենց մեզրատ եւ փափուկ երեւոյթներուն, հակառակ արուեստակեալ եւ չափազանց զգայնութ բարքերուն, նոյն իսկ թերեւո զիրենք յատկանչող այդ բաներուն համար մեծ աղջեցութիւն ունեցած են իրենց ժամանակակից իմաստասիրներուն եւ գրագէտներուն վրայ. այդ աղջեցութիւնը անշուշտ փիսազարձ է, ամբողջ ֆրանսացի աղջուականութեան մէջ, բարքերու եւ սովորութիւններու փափումութիւններ կ'ըլլան վոլթէրի ձաղկումներուն, Տիտրոփի յանկարծական յայտնութիւններուն եւ Ռուսոյի խաղաղարար եւ զէպ ի բնութիւն վերագրածող ձգտումներուն ներքեւ են։ Յիշեցէք որ կ'ըսէ Թէն (La France Contemporaine) «Այս դարուս մէջ կիները դշխոններ էին, նորածեւութիւնը կըստեղծէին, ընկերական շետը կուտայիին, խօսակցութիւնները կը վարէին, ուրկէ՝ գաղափարները, ուրկէ հասարակաց կարծիք. Երբ զիրենք կը նշանանք օրուան կեանքի ասպարէզին մէջ, կրնանք վսաան ըլլար որ այրերը իրենց կը հետեւին, անոնցմէ իւրաքանչիւրը իրեն հետ կը քաշէ բոլոր իր սալօնը»։ Նոյն բանը կ'ըսէ Քոլէ. «Կիները ֆրանսացի մէջ այնքան գերազանցութիւն կը վայելին, պյնքան հպատակեցուցած են այրերը որ այս վերջինները կիներու միջոցաւ միայն կը մտածեն եւ կրղջան»։ Բնականաբար կնոջ տրուած այս մեծ կարեւորութիւնը ձրի չէ. կիները կըսկսին իմաստասիրական եւ գիտական ճիւղերու մէջ զարգանալ, եթէ իրենք են որ կը վարեն մեծ միտքերու հեղինակութիւնները, այդ դերին ոչ միայն կարող են այլ բոլորովին արժանի են, Կոնքուուններու կինը Ժըրդ դարու մէջ գործը շատ գեղեցիկ եւ ընդարձակ ձեւով մը կը ներկայացնէ ասիկա։ Մարքիզուհիններ եւ կոմսուհիններ կը յաճախսեն հոչակաւոր Ռուելի աշխատանոցը հոն

հետեւելու համար զիտունին ձեռնարկին (աղամանը հալեցնել եւ շոգիացնել): Բնակրութիւններ կը կազմուին որոնց նպատակն է քիմիական եւ զիտական դանական ճիւղերու հետեւիլ: Մարգիզունի ար վուանէ անդամահատութեան մը ներկայ կը դրտնուի եւ երիտասարդ կոմսունի ար թուանեի ալ երեք անգամ անձամբ կ'անդամահատէ (Taine, la France Contemporaine):

Հաս երկար պիտի բլլար մեռելո բոլոր այն մտաւորական եւ ընկերային գործուանչութիւնները որոնց մէջ գերազանց յաջողութիւն մը ձեռք անցուցած են առանց գժուարութեան, առանց պայքարելու պէտք ունենալու. իրերու այս վիճակը տեղի ունեցած է բնական ձեւով եւ առանց մէկ կամ միւս կողմէն գժուարութեան. բնդհակառակը այրերը իրենց ընթացքով եւ կիներու վերաբերման մէջ ցոյց տուած անսպայման յարգանքով եւ կարեւ օրու թեամբ ընդունած են առոնց գերազանցութիւնը, նոյն իսկ իր շնորհ մը, գեղեցիկ եւ անհամաշնչութեան մը. «Դիրք չկայ որ ան ատեն կիներու համար գրուած չըլլայ: Թօնթրուէլի Pluralité des mondes՝ գիտաւոր անձը մարգիզունի մըն է: Վոլթէր կը գրէ իր Mètaphysique՝ եւ Essai sur les sensations Տիկին Շաթրլէր համար եւ Առուսօ՝ իր Emileը Տիկին տ'էրինէյի համար. Քօնաբյագի իր Traité de sensationը կը հեղինակէ օրիորդ Ֆէրբանի գաղափարներուն համաձայն: Տիտրոի ամենէն խորունկ մէկ գործին նիւթը խօսակցութիւն մըն է օրիորդ աը լ'Էսպինասի, ա'Ալամագէսի եւ Պօրտէօ միջեւ. գրեթէ բոլոր գործերը սալօնէ մը Կ'ելլեն եւ կամ թէ սալօն մըն է որ ժողովուրդէն առաջ կը ծանօթանու անոնց. այս բանը այնքան սովորութիւն գարձած է որ կը տեւէ մինչեւ 1789» (Taine, La France Contemporaine):

Սրդէն յայտնի կը տեսնենք որ Ֆրանսացի կինը շատ կանուխէն կը վայելէր այն առանձնաշնորհումները որ այս գարուս մէջ կիներու իտէալը կը կազմին. եւ այդ՝ առանց աղմուկի առանց պահանջումներու բնական ձեւով մը: Ինչ կարեւոր զեր որ Ժիշ զարուն աղնուական կինը կը կատարէր տակաւ առ տակաւ բաժինը եղաւ նաեւ ամէն գասակարգէ կիներուն. ոչ մէկ շրջանի մէջ, որոշ կ'երեւի թէ Ֆրանսացի կինը այր մարդուն հպատակած չէ եւ այդ վիճակին անպատճենութիւնները կրած չէ: Բացի հոռվմէական շրջանէն եւ Նարոյէունեան օրէնքներէն (որոնք գարձեալ հիմնուած են մեծ մասամբ, հոռվմէական օրէնքներու վրայ) երկրին բարքերը եւ օրէնքները մեծապէս նպաստած այս բանին. անցնող գարուն մէջ Ֆրանսացի կինը նախկին զերին մէջ շարունակած է. ամէն բաներու հալառակի եւ միշտ անիկա պահած է իր գերազանցութիւնը եւ միշտ բացարձակ աղեցցութիւն ունեցած է այր մարդուն վրայ: Ֆրանսացի կինը, պահպանողական՝ եւ բնականէն շտա զգուշաւոր՝ խրտչած է մէջտեղ գալու իր գործունէութիւնը ցուցադրելու եւ կամ ինքզինքով խափանելու իր շուրջի այրերը: Ահաւասիկ Ֆրանսացի կնոջ այս յատկութիւնն է որ օտարներու կողմէ սխալ մեկնուած է եւ իրենց գատր առաջուց շահած ըլլալու ապահովութիւնը անտարբերութիւն համարուած է:

Ֆրանսացի կինը զիտէ որ ամէն բան կրնայ ընել եւ կամ ամէն բան կրնայ ընել տալ այրերուն, եւ մինչ օտարազգի կիները ամէն ջանք կ'ընեն ինքզինքնին յառաջ քշելու եւ այրերուն բռնած տեղերո գրաւելու ինքը իր պուտուարին մէջ խնամքով, ամրով եւ պաշտումով պարուրուած, միշտ ինկարկուած միշտ գարպասուած անձերէ՝ որոնք իր մէկ տարտամ վրափարին կը լուպասեն հնազանդելու համար, միշտ հաստատ գարերու ընթացքին մէջէն անխախտ մնացած պատուանդանին վրայ ժպտելով եւ բարեացակամութեամբ կը հետեւի ուրիշներու բրածին, փոյթ չէ թէ այդ ընթացքով անտարբեր համարուի կնոջ արժանապատութեան եւ իր ձեռք բերելիք իրաւունքներուն:

## ԴԵՂԻՆ ՎՏԱՆԳԸ

ԿԱՊՈՒԷԼ ՀԱՆՈԴ

(Թարգմ. «Լ. Փուռանալ»ին)



ԵՂԻՆ, ՎՃԱՆԳ. այս բառը, եթէ չեմ սխալիր, առաջին անգամ Ալիլ-  
էլմ կայսրը դորձածած է:

Եւրոպա՝ իր դէպի Մայրագոյն Արեւելք ընթացքին մէջ յանկարծ  
կը կամի, հանդէպ զինքը յայտնող ոյժի մը: Խաղաղական Ովկիանոսը,  
հազիւ թէ անցուած, անիկա արդէն կը դառնայ մրբիկներու ծովը:

Ներկայիս, զեղին ցեղը այլեւս ահանց պատուհասի չի թողուր իրեն վրայ յարձա-  
կողները: Եւ վաղն ալ թերեւս յարձակողականի պիտի ձեռնարկէ ու. Եւրոպայի ծո-  
վերը պիտի տեսնեն իրենց ջուրերուն վրայ փողփողիլը ասիական դրոշի մը: Ի՞նչ փո-  
փոխութիւն վերջին հօթը տարիներու ընթացքին:

Յայտնի իրողութիւն մըն է նաեւ որ Ճարոնի դինուորական ոյժը հաւասար է եւ-  
րոպական որ եւ է պետութեան մը ոյժին: Լրջութիւնը, պաշտամիւնութիւնը եւ մտա-  
ւորական կարողութիւնը Ճարոնցի վարչական անձերու զինուորական պէտերուն,  
վեր է ամէն կասկածէ: Ի՞նչ որ ալ ըլլայ, փորձը եղած է արդէն:

Բայց աւելի ծանրակիս խնդիր մըն է որ մէջտեղ կ'ելլէ: Ճարոնի օրինակը կրնա՞յ  
իր ետեւէն բերել Ռուսիոյ միւս ժողովուրեցներն ալ: Նոյն ինքն Զինաստան, որ այն-  
քան ատեն խաղաղական ընթացք մը ունեցած է, իր կարգին պատերազմիկ ժողո-  
վուրդ մը պիտի ըլլա՞յ:

Այն ատեն խնդիրը միայն 40 միլիոն հոգիի վրայ չպիտի ըլլար, այլ 400 միլիոնի:  
Այն ատեն խնդիրը ընտրեալ դասակարգի մը վրայ չպիտի ըլլար, որ շուտով կրնար  
թերեւս սպառիլ, այլ անազին բազմութեան մը: Անիկա պիտի ըլլար ընդունարան մը  
որ աշխարհակալին պիտի հայթայթէր վիթխարի բանակներ: Անիկա պիտի ըլլար ճըշ-  
մարիս դեղին վտանգը:

Խնդիրը սակայն երկու կողմ ունի: Ճարոն պիտի ունենա՞յ անհրաժեշտ ոյժը եւ  
հեղինակութիւնը դաստիարակելու եւ արթնցնելու երկնային կայսրութիւնը: Կամ թէ  
Զինացիները իրենք իրենցմէ, ներքին յառաջդիմութեամբ մը, պիտի կրնա՞ն որ մը  
Եւրոպայի համար զինուորական վտանգ մը դառնալ:

Ճարոնական յաղթանակները, ներկայիս, ամբողջ Մայրագոյն Արեւելքի մէջ ահազին  
արձագանք մը ունենալու վրայ են: Անոնք որ Մայր Արեւելքըի անայլայլ դէմքին  
արտայայտութիւնը կը փորձեն կարգալ, պիտի զիտեն, նշանաւ աչքերու մէջ, ծած-  
կամիտ ժպիտ մը: Մայրագոյն Արեւելքի բոլոր եւրոպացի բնակիչները, վաճառական-  
ներ, միստոնարներ, հիւպատոսներ, միեւնոյն կարծիքէն են: Ասոնցմէ մին կ'ըսէ. «Ճա-  
րոնական գաղտնի ովատուիրակներ համասիականութիւնը (panasiatism) կը քարոզեն.  
կը հրաւիրեն Մանտարինները ճարոնասէր ըլլալու եւ չատ յաճախ կը յաջողին:» Ու-  
րիշ մը կ'ըսէ. «Եթէ Ճարոն յաղթական ըլլայ, Եւրոպական ազդեցութիւնը մահացու  
հարուած մը կրած է Մայրագոյն Արեւելքի մէջ:» Եւ վերջապէս երրորդ մը կ'ըսէ.  
«Զինաստան կը փոխուի. տակաւ ազգութիւն մը կը դառնայ. այս մտածումով է որ  
հարկ է նկատողութեան առնել Ռուսեւնաբոնական պատերազմը: Կարծիքները հա-

մաձայն են իրարու։ Սայկոնէն մինչեւ Ալատիվոսթոք, Պադավիայէն մինչեւ Շանկայ միհւնոյն գաղափարները կը տիրեն։

1900էն ի վեր Զինացի մանտարինները իրենց աչքերը դարձուցած են դէպի «Ելլոյ Արեւը»։ Նոյն միջոցին Զինաստանի մէջ հիմնուած զինուորական վարժարանները իրենց ուսուցիչները եւ կրթիչները առած են ձաբոնցի սպաններէն։ Զինաստանի վարչութեան՝ բարենորոգմանց կուսակից մասը, որ արդի երիտասարդութիւնը կրթելու համար որոշած էր զայն արտասահման դրկել, միայն 50 ուսանող Եւրոպա կ'առաքէր, մինչեւ նոյն առթիւ 1000ի մօտ սւսանողներ կը մտնէին ճարոնական դպրոցներ։

Անվիճելիօրէն, ճարոնական ազգեցութիւնը չինական ընկերութեան այլ եւ այլ գասակարգերուն մէջ տարածուելու վրայ է։ Այն դասերը զորս ձաբոն Եւրոպայէն ստացած էր, իր կարգին զանոնք կը հաղորդէ արթնցող Զինաստանի։

Մարդ կը փորձուի եզրակացնելու որ չինական քաղաքականութիւնը եւ քիչ վերջն ալ չինական բանակները, արդի զրութեամբ մարզուած, Միքատոյին տրամադրութեան ներքեւ պիտի գտնուին, իրականացնելով այն բանը, որ մէկ բառով Ծ. Արեւելքի խնդիր կը կոչուի։

Այս բոլոր իրողութիւնները թերեւս քիչ մը արագ կերպով մտածուած ըլլան։ Որովհետեւ եթէ Զին եւ ձաբոն որ մը այնքան սերտ կերպով իրարու միանալու ալ բլուան, նորէն, ընելիք չատ բան պիտի ունենան։ Այս երկու երկիրներուն միջեւ, հակառակութիւնը մինչեւ այսօր բնական վիճակն էր։ Իրաւ է թէ վերջին դէպքերը կրցան ամոքել դարաւոր տրամադրութիւններ, սակայն հակառակ ատոր, եղածը դիպուածն էր լոկ եւ իրը օրէնք կը մնար մրցակցութիւնը։ Ձաբոնի ամէն ընդարձակում մինչեւ այսօր տեղի ունեցած է ի վկա Զինու։ Զինու զորութիւնը խաւարում մը ուսնեցաւ ամէն անգամ որ ձաբոնի արեւը փայլեցաւ։ Ներկայ տաղնապր սկսած է ճարոնական յարձակողականով մը։ Ձաբոնի առաջին արարքը Զինաստանի դէմ, եղած է Բորդ Արթիւրի գրաւումը, եւ ասոր արդիւնք՝ չինական կայսրութեան մասին կարգադրութիւնը ֆորմոզայի յաղթանակով։ Կարեւի՞ է մտածել թէ մանտարինները այնքան դիւրաւ պիտի մոռնան իրենց զգացումները եւ ատելութիւնները։ Պիտի համակերպին, ասիկա իրենց մեթուոն է, զլուխ պիտի ձուն յաղթողին առջեւ, անկից թերեւս փոխ պիտի առնեն իր յառաջդիմութիւնները եւ իր զէնքերը։ Բայց Զինաստան այնքան արագ կերպով իր բարքերը փոխէ, իր մտածելու կերպը, իր խսկութիւննիսկ. ասիկա հրաշք մը պիտի ըլլար։

Կէս մը աշխարհաքաղաքացի մանտարիններու մէկ քանի ձեռնժավութիւնները ոչինչ չեն ենթադրեր, եւ ոչ մէկ կերպով, ընդարձակ տարածութեանց վրայ կորսուած ամբոխը բանի մը չեն կապեր։ Ձաբոնցին, նաւորդ եւ կղղիաբնակ, նմանութեան եղարեր չունի Զինացին հետ որ ցամաքային ժողովուրդ մըն է եւ հողագործ։ Դաշնակցելու համար հարկ է նաև զիրար հասկնար եւ Դեղին գետին միջ դեռ չատ ջուրեր պիտի սահին անցնին մինչեւ որ միացեալ Դեղին կայսրութիւն մը երկու եղերքներուն ալ տիրէ։

Սակայն ցեղը նոյն է։ Թերեւս ցեղային տեսակէտով ծեծուած եւ վերջացած հարց մըն է։ Ձաբոնական աւանդութիւններ բնիկներուն ծագումը կը վերագրեն արշաւանքներու, աւելի Մալէզիոյ ծովուն կողմէն, քան թէ Մոնկորիայէն կամ Քորէայէնց ցամաքի ճամբով։ Ձաբոնցիններու եւ Հնդկաչինու ժողովրդոց ֆիզիքական նմանութիւնը չատ մեծ է։ Երբեմն այդ տիպարը, նոյն իսկ եղականորէն կը մօտենայ Հնդեւրոպական տիպարին։

Եւ յետոյ, եթէ զեղին ցեղին միութիւնն հաստատուէր ալ, ատկից անհրաժեշտա-

բար չպիտի հետեւ էր նաեւ զաղափարներու և շահերու միութիւնը Մորթին գոյնը չէ որ կ'որոշէ հօգիին հակումը :

Ամէն պարագայի, ըլլայ խաղաղական միջոցներով կամ ոչ ձարսնի կողմէ Զինու աշխարհակալութիւնը, մէկ օրուան զործ մը չպիտի ըլլայ : Պոնէ կէս դարերով է որ պէտք է հաշուել այս նոր պատմութեան հանդրուանները : Եթէ Զինաստան զէնքով յարձակում կրէ ձարսնէն, այն ատեն ապահովարար պիտի ըլլայ զինակիցը ձարսնի թշնամիներուն, և եւրոպա եւս ի հարկին Զինաստանը պիտի գտնէր Խաղաղութեամբ Զինու գրաւումը չատ զանդազօրէն պիտի ըլլար :

Հիմա կը մնայ միւս ենթագրութիւնը. անհունապէս աւելի բնական, աւելի ճշշմարտանման եւ ամէն բանէ վերջ ոչ նուազ մտահոգութիւն պատճառողի : Ոչ թէ դուրսէն եղած օգնութիւնը, այլ ներքին ձեռներէցութիւնն էր որ կարող պիտի ըլլար ձեւափոխել երկնային կայսրութիւնը : Ձարսն մանաւանդ բատիր օրինակին պիտի զործէր : Զինաստան արդէն տիղեակ եւ զօրացած, ասկից վերջ ա'լ ինքնինքը պիտի կազմակերպէ եւ ուղածը պիտի ընէ : Խաղաղական վիճակէն, պատերազմականին պիտի անցնի և զիտակից իր ոյժին, հաստատապէս պիտի կրնայ իր հակառակորդներուն ոյժին հետ իրենը չափել :

Խողիրը այս կերպով կը ճշգուի տակաւ :

1902 տարւոյ սկիզբէն ի վեր, երբ Պոքսրիներու շարժումին հետեւանքով միջազգային զօրագունդերը տակաւին Բէշիլի մէջ էին, Քուանկաջու կայսրը երկու ամէնէն ազգեցիկ փոխարքաներու հրահանգ կուտար կազմակերպել չինական բանակը : Այսօր այդ կայսերական հրահանգին առթիւ ձեռք առնուած միջոցներուն առաջին արդիւնքները արդէն կ'երեւան :

Իրաւ է թէ ներկայիս տակաւին գոյութիւն չունի միութիւն ներկայացնող չինական բանակ մը, որ իր մէջ առած ըլլայ կայսրութեան բոլոր զինուորական ոյժերը, իւրաքանչիւր փոխարքայ իր շրջանակին մէջ տէր է եւ կը պահէ իր առանձին բանակը, որուն առաջին պարտականութիւնն է հսկել իւրաքանչիւր փոխարքայութեան մէջ կարգը եւ ապահովութիւնը :

Սակայն այս տեղական բանակներէն երեքը, ներկայէս սկսելով կրնան կանչուիլ մասնակցելու համար երկրին սկանդանման, նախ Բէ-Զիլի բանակը կայ, որ տեսակ մը ընդհանուր զօրավարի, Եռւան-Շիք-Քալի հրամանատարութեան ներքեւ կը գտնուի, կը բազկանայ 30,000 կանոնաւոր զօրքերէ և 10,000 յաւելուածական զօրաբաժնէ մը որ արագարար կրնայ բաղմապատկուիր Զինուորները արդի զրութեամբ կը մարգուին. ենթասպաները զպոցներէ ելած են եւ առանց արժանիքի չեն. թընդանօթածիզները լաւ են եւ բաւականաչափ հրահանգուած. Հեծելազորքը, որ Մոնկոլիալի էն եկած ոքանչելի ձիեր ունի, դոհաղուցիչ կերպով միջակ մը կը ներկայացնէ : Մէկ խօսքով այս բանակը, 1900էն ի վեր աւելի բարեսքած է: Այս բանակն է որ ներկայիս հաւաքուած է Մանչուրիոյ սահմանագլխին վրայ:

Երկրորդ բանակը, նուազ բաղմաթիւ, բայց ա'լ աւելի աղեկ պատրաստուած, Հուբէի մէջ կը գտնուի, նշանաւոր Զանկ-Զի-Թունկի հրամանատարութեան ներքեւ, մէկը երկաթուղեաց քաղաքականութեան նախաձեռնարկներէն : Ասիկա կը հետեւի իր զաղափարներուն, իր ձեռքին տակ ունի 20,000ի չափ ընտիր բանակ մը, զոր հարկ է նկատողութեան առնել:

Վերջապէս կայ երրորդ բանակ՝ մըն ալ հարաւի մէջ, նանքնի չուրջ, որու մասին անրաւական տիղեկութիւններ միայն ունինք: Ամէնքը մէկ, միամին հաշուելով սահմանագլուխի զօրագունդերը, Զինու մէջ կան 100,000 զինեալ մարդիկ, եւրոպակա-

Նին համեմատ կազմակերպուած, զորս երկնային կալրութիւնը կարող է ներկայիս իր տրամադրութեան ներքեւ ունենալ:

Այս զինուորներուն իրական արժէքը ի՞նչ է: Կարծիքները կը տարբերին: Այսու հանգերձ Եւրոպացիք սկսած են զնանատել Զինացի զինուորին յտտկութիւնները. անիկա քաջ է եւ կրակին գէմ կ'երթայ առանց վրդովուելու, ձարանցի զինուորին պէս անիկա մահը կ'արհամարհէ: Ինչ որ կը պակսի իրեն, յաղթելու հաւատքն է եւ հրամանատարին վրայ զրուելիք վասահութիւնն է:

Ներկայիս, մանաւանդ 1900էն ի վեր, մեծ ջանք մը կրլայ զինուորներու ընտրութիւնը անթերի կերպով կատարելու համար, եւ այս կերպով զինուորական բարեկարգութիւն մը սկսած է, եւ կը յառաջանայ, թէպէտ դանդաղօրէն: Քանի մը տարիներ առաջ Քուանկ Ցու կայսրը կը յայտարարէր թէ զինընկեցութիւնը Զինաստանի համար նոր վիրաւորանքներու գուու պիտի բանար: Այս յայտարարութիւնը որքան կը տարբերի չինական հին աւանդութենէն, զոր Կոմիտէիս հետեւեալ բառերով կը յայտնէր. «խաղաղութիւնը, թո՛ղ ըլլայ նոյն իսկ ամէնէն քիչ փառաւորը, ամէնէն փայլուն յաղթութենէն աւելի կ'արժէ»:

Արդ Զինաստան կը պատրաստուի: Անիկա կ'աշխատի, պիտի աշխատի ինքնիրեն եւ իրեն համար Ներկայիս, իրաքանչիւր փոխարքայ եւ նահանգապետ, ինչպէս նաև սահմանագլխի իւրաքանչիւր կառավարիչ կը հսկէ իր մասին մէջ. բայց քիչ ատենէն Զինական ներքին երկամուգին իւրառ պիտի կապէ չինական նահանգները: Հրւակսէն հարաւ, մէկ քանի օրուան մէջ, փոխարքաները պիտի կարենան իրենց բանակները իւրառ միացնել: Զինաստան՝ անգամ մը որ ունենայ իր երկաթուղիները, պիտի ըլլայ նոր Զինաստանը, ուր շատ դիւրին է զօրքերը պատերազմական վիճակի մէջ զնելը:

Երբ այս գործը աւարտի, շատ յայտնի կերպով Զինաստան վտանգաւոր թշնամի մը պիտի ըլլայ իր հակառակորդներուն: Այն ատեն, եւրոպական տէրութիւնները հարկադրուած պիտի ըլլան անոր հետ գործելու, գործերու մասին անոր հետ համաձայնելու, ինչ որ լաւագոյն միջոցն է «Դեղին վտանգ»էն զգուշանալու համար:

## ԿԱՐԵՒՈՐ ԶԵԿՈՅՑ

Վեցին պահուն սիփառուած եմ Ծաղիկի ներկայ թիւը 12 էջով նրապարակ հանել: Յառաջիկայ շաբուան թիւը պիտի բոլանդակէ փոխանակ սովորական 16 էջի 20 էջ:

ԽՄԲԱԴՐՈՒԹԻՒՆ

## ԽՈՀՔ ԵՒ ՅՈՒՇՔ

Ստացանք Ռ. Յ. Պէրպէրեանի ԽՈՀՔ ԵՒ ՅՈՒՇՔ տաղաչափեալ հատորիկը, Վիէնսական զեղեցիկ տպագրութեամբ: Զիոքէ կը ծախուի հատը հինգ դրշի եւ հասոյթը հեղինակին կողմէ, ի լիշտառակ իր «Հէք վաղամուիկ սիրելուոյն», Խասդիւղի Գալֆաւ եան աղջկանց որբանցին նուիրուած է: Կը յանձնարարենք ամէն զրաւըրի ունենալ այս հատորիկը, որուն վրայ առանձին կերպով խօսելու առիթը պիտի ունենանք Ծաղիկի յառաջիկայ թիւին մէջ:

## Ի՞ՆՉ Ե ԾԻԾԱՂԸ

ԵՐԵՒԱԿ



ՅՐԱՆՍԱՂԻ գրադէտ Սղէնտալ իր Բօլին քրոջը ու զղեալ նամակներէն (Lettres intimes) մէկուն մէջ կըսէ. «Հասկցած ես թէ ծիծաղը յառաջ կուզայ փառասիրութենէն եւ մեր ունեցած ո եւ է մէկ առաւելութեան գիտակցութենէն» :

Սղէնտալի այս կարծիքը անո՞վ մանաւանդ հետաքրքրական է որ, անզլիացի իւմաստաէր Հօպսի նմանօրինակ մէկ յայտարարութեան կը համապատասխանէ, թէ ապէտ վերջին աստիճանի անհաւանական է որ Սղէնտալ կարդացած ըլլայ Հօպսի գործերը : Անզլիացի իմաստաէրը իր Human Nature անուն երկին մէջ կըսէ. «Ծիծաղի զգացումը ու րիշ բան չէ այլ յանկարծական փառաւորում մը, զոր կը զգանք մեր անձին գերակութիւնը տեսնելով, կամ բաղդատմամբ ուրիշներու ստորադասութեան եւ կամ՝ միր նախորդ մէկ վիճակին» :

Երկար ատեն ծիծաղին հոգերանութեան մասին տրուած այս բացատրութիւնը ընդունելի նկատուեցաւ: Դեռ վերջերս, ֆրանսացի նոր գրադէտ մը՝ Տոքդ. Լ. Տիւկա իր Psychologie de Rire անուն աշխատասիրութեան մէջ կ'առաջադրէր Սղէնտալի խորհուրդին հետեւիլ: Թէպէտ Տոքդ. Տիւկայի դործը ծիծաղի մասին յայտնուած կարծիքներու մէկ ամփոփումն է միայն, այսուհանդերձ անիկա նոր ժամանակներու մէջ հրատարակուած լաւագոյն ուսումնասիրութիւններէն մին կարելի է համարել, ծիծաղի հոգերանութեան վրայ:

Տարուին իր Զգացումներու Արտայայտութիւնը անուն հեղինակութեան մէջ կը պատմէ թէ նարիզի պաշարման միջոցին դերման զինուորները, որոնք մեծ տագնապի մը նշանն ընդունած էին, յանկարծ սկսան բարձրածայն խնդալ եւ ամէնէն զուարձալի կատակներն ընել իրարու: Այս երեւոյթին բացատրութիւնը, ինչպէս չատլաւ մեկնաբանած է անզլիացի իմաստաէր Պէն, կը գտնենք սա ճշմարտութեան մէջ թէ զաւեշտական զգացումը հակազդեցութիւնն է լրջութեան:

Ծիծաղը կրնայ թէ՛ համակրանքի եւ թէ ատելութեան արտայայտութիւնն ըլլալ. ուրիշ խօսքով, հեղնելու կամ երդիճանքի համար խնդալ կայ, երկրորդ՝ զուտ զուարծութեան եւ կատակարանութեան համար խնդալ կայ:

Հնդհանրապէս զարմանքի զգացումն է որ ծիծաղոյ յառաջ կը բերէ: Եւ այս պատճառու է որ ծիծաղն ալ ունեցած է իր բարեշրջութիւնն ու քաղաքակրթութիւնը, քանի որ մարդիկ այսօր այլեւս զադրած են ծիծաղելէ այն բաներուն վրայ, որոնք կը խնդացնէին մարդկութիւնը՝ զարեր առաջ: Նախնական մարդո կը խնդար, որովով հետեւ համակրանք ու երեւակայութիւն չունէր: Գիւզացի տղեկները կը ծիծաղէին իրենց զիւզին մէկ ապուշին վրայ: Ավրիլիկեան ագործիկի մը պատմութենեն կը տեղեկանք թէ պօւր կիւը «կէս մը միայն կը տիրէր երբ կ'իմանար թէ տղայ մը ծեծ պիտի ուտէր, որովհետեւ մարդ ծեծելուն մէջ միշտ ծիծաղելի բան մը կայ»: Այսօր, երբ քաղաքակրթուած մարդը արտասոց տգեղութիւն մը տեսնէ, կ'ըմուստանայ ու կը խորհրդածէ, մինչեւ Հելլիները կը զուարծանային այդ տեսակ թիփներով: Արիստոտէլի կարծիքով ծիծաղելին՝ իւայտառակութեան մէկ տեսակն եր: Եղիսարէթեան Դարուն մէջ, երբ Շէքսբիր ապրեցաւ ու ներկայացուց իր խաղերը, Համէթի

Կատաղութիւնը ծիծագ կը պատճառէր հանդիսականներուն։ Դարձեալ նշանակելի իրողութիւն մըն է որ Շէքրորդի Շայլօքը (Ա.Է.Տ.Ե.Խ.Ի.Լ.Վ. վաճառականը) մինչեւ տառնեւութներորդ զարուն կէսը. ծիծագ առթող, խնդացնող թիփ մը նկատուած էր։ Մօրիէսի ունկնդիրները ծիծազարժ զէմքեր կը նկատէին Թարթիւֆը, Ալսէսզը եւ Ժօրժ Տանտէնը։

Այսօր, անտարակոյս, ճաշակներն ու ըմբանումները փոխուած են, եւ աղ փոխակերպութեան հետ միաժամանակ յառաջ եկած է «ծիծազին քաղաքակրթութիւնը»

## ՌՈՒՍԵՒՃԱԲՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

### ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Այս օրերս կրկին Հեռաւոր Արևելքէն յանկարծական զէպքերու նոր յուրեր հասան։ Վլատիվոսդոքի նաւահանգստէն դուրս ելաւ ոռու նաւարաժինը եւ Քորէայի նեղուցէն անցնելով հասաւ մինչեւ ձարոնի արևեմտեան եղերքն եւ հոն ճարոնական փոխադրանաւեր ալ ընկդմեց միեւնոյն ատեն Խօվիք ոռու յածանաւը դուրս ելաւ Բորդ Արթիւրէն։ Դեռ քիչ ժամանակ առաջ գերեզմանյին լուսւթիւն կը տիրէր Վլատիվոսդոքի նաւահանգստին մէջ, եւ Բորդ Արթիւրի մուտքն ալ փակուած կը կարծուէր. այսօր առուսական երկու նաւարաժինները խօսք մէկ ըրած, ձարոնի եղերքներուն մօտ բաց ծովին վրայ կ'երեւին։ Անշուշտ Վլատիվոսդոքի ոռու նաւարաժինը շատ տկար է եւ չի համարձակիր ճարոնական յաղթական նաւատորմին հետ վճռական ծովամարտի մը մտնել. իսկ Խօվիք որ Բորդ Արթիւրէ գուրս կ'ելլէր, նպատակ չունէր անշուշտ ծովակալ թօկոյի նաւերուն հետ չափուիլ։ Հետեւարար, Աքրիտով նպատակ ունեցած չէր կրնար ըլլալ ճարոնական զրահաւորներուն մէջէն ճամբայրանալով Բորդ Արթիւր համոնի, այլ կ'ուղիւր մասնակի յարձակումներով լվասել ճարոնական փոխադրանաւերուն։ Իրնաւարաժիննէն ուերի զօրաւոր նաւարաժին մը փակուած կայ արդէն Բորդ Արթիւրի նաւահանգստին մէջ եւ խնդիր է թէ բերդաքաղաքին ճակատագիրն որոշող վճռական վայրկենին, նոյն իսկ անիկա պիտի կրնայ յաշողիլ դուրս ելլել եւ խզել պաշարող թշնամիին նաւային զիծերը Երբ ծովակալ Մաքարով Բորդ Արթիւր հասաւ, ըսին թէ նոր յցա եւ նոր ոյժ բերաւ իր հետ Առաջին մեծ ձախողուածէն սարսուած նաւարաժինը համարձակեցաւ վերստին զուրս ելլել նաւահանգստէն, բայց Տեղրօբանլովի աղէտքէն հտք, Բորդ Արթիւրի նաւակայքին մէջ յոյսի նոր նշոյլ մը չարթնցաւ գեռ։

Արգարեւ, այսքան հեռաւորութեան մէջ զժուար է զիտնալ թէ Բորդ Արթիւր դեռ ո՞չտափ տաեն պիտի կրնայ զիմաղրել։ Պատերազմի զէպքերը միշտ փոփոխական են։ Կրնայ ըլլալ որ Բորդ Արթիւր երկար կամ կարճ զիմաղրէ. բայց իր աղէտքը ոչ թէ ծովին, այլ ցամաքին կ'ողմէ կը պատրաստուի։ Աքրիտով իր երեք յածանաւերովն ու մէկ քանի թօրիիլանաւերով, իր հանդիպած փոխադրանաւերուն լվասելէ զատուիչ բան չէր կրնար ընել արդէն։ Հետեւարար, Բորդ Արթիւրի պաշարումը խզելու եւ զայն անձնատուութեան ստիպելու հաւանականութիւնները ցամաքի կողմէն են։ Միւս կողմէ ցամաքի վրայ ալ բախտը չի ժամանակուի, նորանոր պարտութիւններ անկարելի կ'ընեն Ռուսաց՝ օգնութեան համոնի Բորդ Արթիւրի Զօրավար Շգաքէլ-պէրկ որ Բորդ Արթիւրը աղատելու նպատակով 35.000 զօրքով զէպ հարաւ կը քառէր, չարաչար պարտուեցաւ Վաֆանքուի մէջ եւ հիմա ի՞նք պէտք ունի աղատարարի։ Զինուորական տարակուսելի եւ յուսահատական կացութիւն մըն է այս Բայց Ռուսիա իր զերակլութեան համար չէ միայն որ զոհողութիւններով կը պայքարի Մանչուրիոյ մէջ, այլ աշխարհի մէջ իր քաղաքական ազգեցութիւնը չկորսնցնելու համար կը հոռի Ռուսիա ազգային պատերազմ մը չէ որ կը մղէ ճարոնի հետ, այլ մինչեւ Դեղին Շամու եղերքը գերիշխանութիւն ձեռք բերելու պատերազմ մը։ Աղեք սանդր Բ. Զարն ըսած էր. « Ռուսիա քանի ընդարձակէ իր սահմանները, այնչափ աւելի պիտի տկարանայ»։ Արգարեւ, սիպերեան երկաթուղին աւելի տկարացուց Ռուսիան, մինչդեռ ան կը կարծէր թէ Բորդ Արթիւրի տիրացաւ, ձեռքը Մանչուրիոյ վրայ տարածեց եւ Դեղին ծովու վրայ ալ զերիշխանութիւն ձեռք պիտի բերէր։